

ՄԱՌՈՐԵՆՑ ՀԱՐՅԵՐ

ՄԻՏՔ ԵՒ ՍԻՐՏ



ՄԵՐ ՕՐԵՐՈՒ ՀԱՐՅԵՐՈՒՆ ԱՌՋԵՒ

Քաղաքա-պատմական, ընկերային ու ազգային իրարմէ հեռու թուող բայց խորքին մէջ իրերազոյց սա հարցերուն, անոնց երեւան եկող հակազդեցութեանց սա խուժուժն ու ճակատուժը ընթերցողը թող ըլլայ բարի իրենց ճիշդ իմաստներուն մէջ սահմանելու, եզրափակելու: Բաւական բան սորված ենք. հարիւրամեայ օա փուլըտուժներուն շտապյիլն մէջէն, մերժելու համար նոր ժամանակներու ամենէն անարգ գիտութիւնը, ան՝ զոր փրփուրը բերաննուն վազցնելէն կը հոլովին մեր լրագրողները Պոլիս (ուս իջնէ գերեզմանը Բիւզանդի Գէշեանին), դիւանագիտութիւնը, յայտն ու անյայտը, փաստին գիտաց աւելի քան անարգ շահագաշտութեան մը, ազգերու խղճմտանքը շարաւորող: Ժողովարդէ փողովուրդ գերազանցութեան և ոտորագոտութեան առասպելապատում իմաստութիւնէն առաջ ու վերջ, աշխարհը վարելու լաւակնութիւնը օրինակ երէկ անգլիական, ուսումական դիւանագիտութեանց, այսօր՝ ամերիկեանին: Կը մերժենք, վաննդի մէջտեղն է ամէն բան: Ու այս մարդոցմով ներկայացած սա թշուառութիւնը զիտ չի կրնար աւելի ըզբաղեցնել:

Կ'անցնիմ կենալու սակայն մտքիմ նահանգիմ. ան՝ զոր այս դարու սկիզբները սիրեցի կլերիկոսներու մասնութիւն յորմէրջի, այսինքն մտաւորականին տակաւ շեշտուող տկարացումը՝ ընկերութեւ մեճեճըններու գրոհին գիտաց, նախապէս վարկէ տկարացմամբ, այսօր՝ իր բովանդակ սնանկութեամբը կրք կը լքեն միտքին ասպետները իրենց դարաւոր դիրքերու թիւին օրկարհինն, փորձանօթին և երկաթին առպիտներուն: Բանգիտութիւն, հոս յիշեցընել որ սա երկամարդը գարերու անցեալէ

մը կուգայ, զինուորին և եկեղեցականին, կարմիրին և սեւին ճակատութեան մատուցած գիւտանքը խճողած: Սթանտալի վէպը Le Rouge et le Noir, իր գրական շքեղ արժանիքը ստիպուած է տոկոսաւորել, կրք մեր օրերուն վարչապետներ կը պարծենան այդ ամէնը մեծ խաղաղութեամբ, անպատիտ արհամարհել կրնալուն: Թրեւս միամտութիւն՝ սա յաւակնութիւններով ու սա պարտութեանց վերլուծումովը նայիլ գալիին, որուն կէջ գիծերը կ'ուրուանան, շէնքը, կառոյցը կը խուսափին սեւեռումէ: 1920ին մարդկութիւնը արգար աշխարհ մը հուստաց թէ կը յորինուէր յազմանակին ճարտարապետներուն կողմէ: 1932թն:

Ֆրականութիւնը, Միտքին ու Բարոյականին սպասարկու ամենահին կրթանքը, իր հանգանակները նորոգելու իր փոյթը ոսկեզօծեց օւ իր անկարողութիւնը, պարտութիւնը ընդունելու պէտքին առջե տակաւ կը հեռանայ իրմէ, գառնալու համար սկսող աշխարհին ճարտարապետներուն լուծին հնազանդ ներքնութիւն մը: Զուրմ առարկութիւն, կրք գրողը այս պարտութիւնը ճակատէն դիտելու չափ կողեկան քաջութիւն մը կը պարզէ ու կ'անցնի իլխողներու բանակին, բայց յատկ հանելէ վերջը իր կարգին Բարոյականին — տասնարանան: Միւս կողմէն, սպ ճշգրտն ալ մի օգտագործէք իբր փափաք մը, գրողը տեսնելու այն շփացուած, ապամարդկային կերպարանքներուն ներքե որոնց վարժուած ենք դարերու գերութեամբ մը: Տեղ մը ողբացիր կ'մ Երկու հնազարտան գերութիւնը արանտագէտին (Ալվույ Ալա): 1850-915 շրջանը շատ կարճ է ազատագրութիւն դեռ ոգեկոչել: 1917ին արդէն գրողը կանխուած է ժանտ տէրբորու: Կարելի է անվերադարձ անցեալ ընդունիլ միտքի վիճակներ, ինքնաբաւութիւններ, ընդվզման ժամանակներ, որոնք միշտ 1850էն ստգին, զարմանալան կրտակներու տակ, գտեր էին գրողներու մարդէն ներս լայն ընկալունութիւն, ներքին վարկ, սնոպորէն ամբարտաւան պահանջներ, բոլորն ալ ևս անանք արգիւնք խղճմտանքի խուլ տագնապներու, այնքան սովորական ամէն նոր մշակոյթի կազմաւորման շրջաններուն: Le Rouge et le Noir, Chatterton, Les fleurs

du male միակ մասը հեղինակներու գիրքերը էին, այլ և բողոքի, գառնութեան աւետարաններ, պոնդրոյներու փոսքէն թելադրուած :

Այսօր, օրինակի մը համար, անգլո քան ծիծաղելին՝ փլուսկրեայ առարկայ որ առնոր համար որ սուտ մըն է, կեղծիք մը, առնուալն համակ գործծուութիւն եղող կըրթանք մը — գրականութիւնը — խորհրատիւն, ներկեղու, այլ թերեւս ունոր համար որ մեր, այսինքն հասարակութեան կողմէ արուեստագէտին հրամցուած, բռնադրուած սակեզօծ քանտ մը, խնայելու համար մը աշխարհու աղբերգութիւններ որոնք ընդունելի չէին կրնար ըլլալ ուրիշ ամէն մարդի վրայ, խելքով հարուստ, զգայութեամբ մեծանարուստ մարդոցմէ պարզուած թեւաւառութիւններու կերպարանքին տակ, ըլլալուտայ և Ա. Վինի խնայելի չէին անշուշտ: Բայց անոնց որբերգութիւնը իրենց գործերուն մէջ պէտք է վերլուծել: Այնքան մըն էր Պատուէր որուն մահը կեանքէն զոտկեղեցիկ գոցուեցաւ: Աշտարակներու քնակիւնը... Այդ աշտարակը ոտկիւն, փղոսկրէ յօրինելն ալ շատ մի մեծցնէք: Մտածեցէք. — պիտի գտնէք որ ամէն բանտարակաւ բարեղացուցանելու սփոփանքին վրայ ստիպուած է շահարկելու: 1830ին, ուրիշ թշուառութիւն մըն էր արուեստ արուեստի մասը համար նոյնքան ոտիւն, նոյնքան անհեթեթ տարագը որ հարիւրաւոր զիրքերու խար ու գարման մատակարարեց, յաճախ անճարակներուն, ժամանակի լուսանցքին շարտուածներուն, ապաթմէութեան մէջ զինանշան դարբնողներուն զարածումը պատասպարող, և երբեք արուեստի ծանր, հեռահաս, մեծ գործերուն համար անխուսափելի, նախապայման սրբութիւն (*),

քանի որ առանց արուեստի գործ մը գործ է և ոչ ուրիշ բան: Աւ խալտանամակ բուր իզիւր (isme) իմացական և ընկերային գործծուութեան բոլոր մարգերէն որոնց ամբարձմն ու խնայելու մը, անհետացումը հիմնական իրենց պիմարտութիւնը կը փառտեն, իրենց նետախաղաղ կորուստին բացարձակ ստուգութեանը փոխարէն, իրենցմէ մարդկութեան պահեստին անցած հարստութեանց իսկ էութեամբը, յաճախ զարդարելու կործանող: Կը խորհիմ Անմահ Գրաւորներնային շքեղ փառքին ու ոգրոյնի թալարիլիզմը շքեղ հակադրութեան: Կ'արձէ կենտայ ոչ անշուշտ ըլլութեամբ, քայց որոշ մտահազուցեամբ կերքի, սնուպութեան, սնափառութեան, սեւիլ պարզ բառով մը աւելորդ անխելութեան հակայ միթերքին որոնց վրայ հրապարակային վաճառքի զինանշաններ էին իլպսեիլզը, ցալիւրալիզը, . . . էլի այսօր փառահազակ սիւրբալիզը, լիւրիզը, էկզիսպանսիիլզը, բեռսոնալիզը, ցառիկէ վերջ սասայիզմէն, փիլիպիզմէն, Ֆիլիւրիզմէն, իմամիլիզմէն: Այսքան կարճ շրջանի մը այսքան ամուր, ամբարտաւան վարդապետութիւններուն թուրին համար հասարակաց յայտարար արուեստի տազանք մը: Բայց իրականութիւնը անոնցմէ վեր է զժամայտարար: Աւ այս իրականութիւնը կը յայտնէ աւելի քան անճարակութիւն մը, զոտէ կարեւոր թիւի մը մը համար Այս վարդապետութեանց իմացական տարազութիւնը: Մի զբաղիք, Այնքան գէշ է սա աղբար զարդոցներու կազար փարթարանութեանց ու գործողներուն ստեղծուցանելուն միջև: Ենթադրե՛լ Նորվիկիացի հոշակաւոր թատերագրին ետին լայն, խաղաղ, տափակ ու ինքնարաւ բեռանը որուն շնորհուեակ գոտուեակութեան մէջ կը խանձարուրենք արուեստէն ու կեանքէն մեր սազանպարնը ու կ'անցնինք մեր շահը մարտելու, քրմանալու, կոչուելու համար

(*) Բանգէտիւրն, անեագիտիւնն ու ստեղծիկ եզիւրիւնը բոլոր գրական բնագիտութեան, դաստիպութեան (գրականութիւն), բարի ախորհուրէն և հանգիւցեալ հակաբանութեան, — որոնք գրական յարգութեան մարմնակի բուստարիւններ կամ ձախագանցեալ անմարդկային անամանքը կը յարակցին քայտարի, քայտարու ըլլալ անոնց ազգայ յարարելով եղեղաւառողն շնուած անուշիկ, սոսի մնան արագներ: Փողոտադիւրիւն, մէկ աւրիւն է անոնց: 1860ին վերջած գրանցեալն կողմէ հրապարակուած: Մտնալալ չէ՛ք որ Մասամ Պոպարին իրեն անբարոյ զիւր գաւառն փառեցաւ արդարութեան

Աւ բարոյականի նախարարին կողմէ: Աւ ինչէն առարի երեսն մէկ քննարկ ունի (Ինչն): Չապաւ ու անեմն աւելի գործած է բարոյ, գրականէ վեր նպասակեալով, սփոփանքի պատգամ մը հաւանաբար կը դէտեմար ներք, երեսն նեղալ համար զայն բը նախաինք բար անոնց որոնք գրիկ ապարտը բարին ինքն սին հասնելու անդրաւոր յարաբարեցին: Այսպէս հասկցուած Փողոտադիւրիւն, մեր իմացական մէկ կերպարանն է մեր երեսն նեղալով:

ժամանակակից մտածումին վարպետը, երբ այդպէս մեր գործը մեզմէ առաջ մահացած է անդամնալի մահով մը, Հարիւր ծայրի առաջ գրական պարոնցները հսկայական եւ դեմոկրատիկներ էին. այսօր՝ անխառնիզմ: Ահնայ յաւակնութիւնները քրուած են զէպի քաւարանը փնջեամսփոփանքին: Դեռ եթէ հաստատելի են, միջազգային գրական հրահարակին վրայ ճղակտոր փորձեր, կազմակերպութեամբ, հանգանակաւոր զպրօցիկներ, աստիկա մի ջանաք նոյնաչնչու ընկերարանական-քաղաքական հսկայ կրկնաներուն վրայ իրարու դէմ ճակատող զապարտարանութեանց տագնապլին: Ու ճշգրիտ ինկոյն որ գրական գետնի վրայ կործանւած խորանարդիալ ուժով մը մինք կը գտնենք քաղաքական գետնին վրայ: Մարդոց ընտրանին, կը հասկնաք բոլոր իր լաւագոյնն և լախագոյնն իմաստով — իր գերագոյն տագնապլինը հիմա կը հետապնդէ գրականէն դուրս մարդերու վրայ, գրականութեան, իմաստասիրութեան և արուեստներուն ձգելով սա տագնապլինուն վրայ հին բառով մը՝ անգանձուիլ, նոր ու գէշ գիշանալը, աւելի ընթացիկ բառերով պարալը, սպառնալը, կոտորել թափելը, նեւտել-բռնելը, մանաւանդ այն երկրներուն մէջ ուր աշխուհը կը փոխարինէ շարժումը, երեւալը՝ ապրիլը: Մեծ օրաթերթերու թըրլըքներէն քիչ քիչ կը հեռանայ աշխարհը վարող մեքենակալութիւնը ապաստան փնտնելով կուսակցութեանց ակումբներուն, իշխանութեանց խորհրդարաններուն մէջ: Այսօր գրամը չէ անշուշտ զսպանակը ընկերային մեքենակալութեան, այն իմաստով որ անիկա ունէր այդ դերը 1880ին: Թայց գրական սերունդներուն ալ կոտրած է յաւակնութիւնը:

Սղաւ ատեն մը երբ մեր ժողովուրդը կը հաւատար գրողներու արժէքին, մեր ճակատագիրը սրբագրելու արարքին մէջ անոնց դերը ամենաբարձր իրենց իմաստէն արտեմուածէն շատ անդին: 1900ին մեր գրողները, արեւմտեան մեծ գրական ուստաններուն ներկայացուցիչներէն կը սպասելին իրենց ինջանիկ միջամտութիւնը գիււտանալէն ետեւ կանանչ կարգադրութիւններէն ներս: Այս պրոպագանտը 1910ին արգէն մեռած էր, հիմնովին ապարդին: Կը

գիտակցիմք այսօր թէ զօրավարներու, քարիւղի ընկերութեանց մեծագոր լիթրոնէրու, փերեզակ նախարարներու և փոխառիկ նախագահներու ներկայ մշակոյթին մէջ որքան հնամենի, ապայտէ, խարխուլ են մեր վստահութիւնները, միջոցները, առանց խորհելու ուրիշ ալ փաստերու, քանի որ այդ ճակատագրին սրբագրութեան մէջ նոր, հսկայական լաւատեսութիւն մըն ալ մուտք ունի, մեծ պետութեան մը վրայ մեր վըտաստակութեամբը կազմուած: Մինչ այդ օրակայն՝ մեր սփռուքը կը շարունակէ ինքզինքը բաւարարել, աշէն ձախէն գումարուած սրբագրութեան միջոցները վրայ դնելով աւելի քան միամիտ ուրիշ ապահովութիւն: Ամենէն արդար դատերէն մէկը — Հայկականը — աշխարհատեաններէն ոչ միայն կը մերժուի, այլ և նկատման իսկ չարժանանար, նոյն ատեն պալատին մէջ ուրկէ ուրիշ դատ մը, Իսթալէլիքը կը թռի յազմական գուրս գալ, ընդդէմ հոթանատեն միլիոննոց զանգուածի մը հզօր վերջին: Խորհրդածելը ձեզի: Սա կ'անցնիմ աւելի անպին:

Այս կորանքը, մեր դատին վրայ մեր գրած յոյսերուն մէջ, կը դառնանայ ուրիշ ալ նուաստացումներով: 1900ին պետական նեղ զիլիմ իսկ որ կը խուլնդուտէր մեր գատը, զանգուածները սրոնք վիթիկնեքէ ըզգուշանալը ուշ կը մտածէին, երբի մը քաղաքական կարծիքը չլուանգելու յաճախ բարձր շրջանակներէ թելադր իմաստութեամբ մը, կը պարտուէ այսօրուան բոլորովին անհանգէտ պատկեր մը: Անոնց, այսինքն վարիչներուն ու պանգուածներուն պակեցեալ քաջութիւնը մեր օրերուն ապարարութիւնը վերածելու քաղաքակրթական պայմաւ արարքի: Դժուար էր պաշտպանել ջարդարար ժողովուրդը հանրային կարծիքին առջև: Այդ դժուարութիւնն է որ այսօր փոխուած է հետտորական շեղումի, մեր թշնամին բարոյական բարձրութեան ամենէն ընտիր մէկ գիւտորը ներկայացնելու, ու ստիկա բերանովը մարդոց սրոնք բոլոր ժողովուրդներու ազատութեան համար կռուած ըլլալինն չեն դադրած տակաւին յայտարարել ու իրենց մերժումը մեր Վոդերը մեր ժողովուրդին դարձնելու կը տօնազարդեն միջազգային

գրուով մը իրենց երէկուան ընկերով կարծեցեալ արտրժակներուն վրայ: Այս ամէնը կողմէ յիշուին ոչ ուրի մը իբր պրբուր, ալ ցոյց տայու համար անտրի կեղծապարիշտ նենգութիւնը: Աւ գարիբու լացը չէ որ կը նորոգեմ:



Այս տողերուն հեղինակը նոր չէ որ կը մերժէ սակաւաշնորէ ժողովուրդի մը զաւակը ըլլալու հակատարիք մը թե՛ն պատմութեան կողմէ այդ ժողովուրդին յարգարուած իրողութիւններու զանցքը զինքի կ'արդիւն հպարտութիւնէ, յաւակնութիւնէ: Պէտք պիտի ըլլայ ժողովուրդներու հոգեբանութիւն մը փորձել, բայց առանց բաւերէն տարուելու, հասնելու համար այսօրուան ներկուած, խարդախուած յարգեալն:

Այս տողերուն հեղինակը տարիներէ ի վեր գաւառագոյն տրամաւթեամբ կը տեսնէ ազգային յարգերուն սա ազճատու մը քիչ մը շատ շահապաշտ ոսկերիչներու կողմէ: Արգարմանար անշուշտ որ կիճնովին շնորհազուրկ հողը կը որոնց քաղաքակրթութեան զինանշաններն էին փաթեցնելու ետքալանք, այսօր ուստիներու վրայ կը համարձակին գրուել մեծագոյն ալ ազգերուն, բայց կը տառապի մարդոց պարտաւորութեան աստիճաններէն: Արքան անհեթեթ է սակայն քաղաքակրթութեան ետին խելք փնտռել, որպէսզի ներքի ըլլար մը տածել սիրտին ալ տեղին: Թուրքերը մոռցած են որ իրենց կիճաւ չգիշած աքի մը հողին տէրերը ինչ՞ու աղքատ անասուններն եղան քառորդ դար առաջ...: Աւ այսպէս նուէրով հարատեթիւններուն վրայ երբ կը բանաձեւեն արդարութեան, քաղաքակրթութեան պահանջներ, կը ծառային աւալակութեան գատին: Իրենց բերանէն այս յաւակնութեանց մատանները հեռու են զիս խռովելէ: Ինչ որ մեզ կը մղէ մտածելու, ան ալ այդ յաւակնութեանց պաշտպանութիւնն է արեւմտեան մշակոյթին ախոյեաններէն:

Քաղաքակրթութեան խաղալ չի նշանակեր այս իրողութիւնները հաստատել: Ազգերը կ'ապրին անշուշտ իրենց փորովը, փորին համար. բայց կը տեսնէ իրենց ու-

զեղովը, այսինքն ասոր արտագրած պահեստովը: Արնուորական փառքը, հակա տամարտներուն խանդավառութիւնը չեն արհամարհելի, բայց չեն կրնար պատմութիւն փոխանորդել: Հեռու ինձմէ սոփեա տութիւնը հռովմէական կամուրջ մը կենեակակնէն գերազանց արժեւորելու (Ս. Շէնգուլէր), ինչպէս Շէլլքարթը պահելու Հնդկաստանին փոխարէն: Այս ատան թայց չլացիկ հակադրութեանց ետին նոյն պայթարն է որ կը գործէ: — Միտքին և իրտո նիւթին յաւիտեական մեծամարտը: Ետքալանքի ցեղը հազարամ մը Ալթայէն մինչև կարպաթները իր ուժը պարիցուց յորթելով, այրելով, կործանելով: Աւ անոր անցքին հետքերէն ոչինչ կը մնայ, խօսող այդ յաղթանակներէն:

Այս տողերուն հեղինակը գերազանց ցեղին — Թուրքերը արհական ընտանիքին վրայ ցեղերու բանաձեւեցին նոյն իրաւունքները որոնց իրաւացումին համար հարեւր տարի կոչ գէնք կը խաղցնեն Գերմանները կարպական ցեղերու ընտանիքին մէջ — յաւակնութիւնները հերքելու գեր մէջ չէ ստանձնած: Բայց անիկա կը հաւատայ իր ժողովուրդին: Տեղը չէ հոս բացուելու, անոր թերութեանց ու արժանիքներուն զուրգակչուումովը: Ատիկա պիտի ընէ զիս յաջորդող սերունդը շատ հաւանաբար Հայոց հայրենիքին մէջ, ամբողջական գիւտէն վերջ հայոց ժողովուրդին: Գիտնալու էք որ այս տողերը կը գրուին ոչ թէ միջազգային պագարի մը համար, այլ արիւնք կոչումի մը ներքեւ ծուտարուն, շուտուն, իր հակատարէն անվատան, իր անեղիքին մասին հակամարտ ազգեցութեանց երբուն զանգուածի մը քիչ շատ խմբի ընտանք մը հրաւիրելու ոչ անշուշտ յաղթարին հրապարտութեան, այլ մարդկային տարբարական վստահութիւններու, որոնքմէ տարբրէն ազգատացած է սա վերջին քառորդ դարուն: Գիտեմ որ իմաստուններու խումբ մը պիտի տայ հաւարի, նորոգեալ աշխարհիքին փառքը շողարձակ փայլեցնելով: Բայց պարտք կը զգամ պարկեղտութիւնը անգամ մըն ալ պատասպանելու: Արհրգային Հայրենիքին փառքն ու գեղեցկութիւնը, նոյնիսկ առանց տարակոյտի շամադադին, ոչինչ կը փոխեն Սփիռքէն որ պարտաւոր

է ինգիմիւր մարտի, աշխնքն իր միտքին սիրտին հասած բոլոր նուաստութիւնները աշխկեպոյելու ինչեր չենք տեսներ: մեր անմիջական շրջապատին մէջ, այդ նուաստացումները խորանարդորէն անհնցող: Յեռայ աշխկիք ց առած ողբկանու ուրիշ տառապանք մը: Հալորեիքի հանդէպ հայու սէրը մեր թշնամիին պաշտպաններուն տոմարին մէջ կը փոխակերպուի քրէական մեղքի: Կամերիկացի մեծահարու պաշտօնատար չսպառնաց հայերը վտարել Նոր Աշխարհէն վանագի անսնք կրնային սիրով, կարտող, դարձնապէս ալ մտածել իրենց հայրենիքին:

Ճակատին կը ճշտուին դիրքերը: Աշխարհի բաժանումը երկու հակադիր ճակատներու հլած է թուղթերէն ու իջած իրողութեանց կրկէտը: Եւ սփիւռքը ողբերգականորէն կ'իյնայ ձերին մէջը ճակատներէն մէկուն: աշխարհի չորս մասերուն ալ վրայ: Կէտ յարգարու միտքը են հետեւանք: Կերը: Այսօր, մեր անցեալին պահեստը կը գործածենք: ... Կանտրուրքի ըլլալու համար վաղը ոչինչ ունինք հանելիք մեզ հարածող գաղափարարանութիւններուն զայնոյթը ողբերգու: Աժան քարոզ, Խորագային Հայաստանին անուսող մեզի մատուցածը, քանի որ ներգաղթին ներկայ գըտնացքը արտանախաներու կը կարտի ինքզինք իրագործելու: մինչև աշխարհամարտը վաղը կրնայ ծագիլ: մեզ գնելով իրական ինչու մը ատայգ ճակատագրին դիմացի: Կարտարական կուսակցութեանց կարտածին մէջ արկածախնդրել է այդ մտահոգութիւններով գրագիլ, կը նըշմուսկէ արգելին ճակատագիրը հետու յայտարարել սփիւռքէն ուր կուսակցական քաշակը արմէնքս ալ գիտենք թէ ինչ կը ներկայացնէ: Պարտքերուն պարտքը, սփիւռքի ընտրանիին ուսերուն: Գրողի իմ սուպարէզը, տա կէտին զիտ կ'ընէ զգոյշ, զիտ Գանչելով իմ կարտածինս Ու ինչպէս որ սփիւռքի արմէն պատանիի հողին տաքցընողներու պահանջ մը իրական է, նիւթի ցետին վրայ, նոյնքան անհրաժեշտ է միւս պահանջը, հողեկան գետին համար, սփիւռքին հողիէն ներս բուծումի եթէ տշ շքեղ գէթ էտտարը ուժերու, գեղեցկութեան:

Ձեր ուշադրութիւնը, ուրեմն, կրկնաբար էր իմացական, մշակութային հարցերու: Կունց ներսը իրենց հանգոյցները արտացուցած արժէքներու, մեր, բայց աւելի մեզմէ դուրս, գրիթէ համաշխարհիկ ստեղծագործութեան կարտածներէն: Ու այս անգամ գոնէ այս փորձը, տունց ինքնուպատիր մեծամտութեան, 1850էն մինչև 1915 իր սաստկութեան աստիճանովը մեզ մեզի անճանաչելի ընծայելու ջափ ումանութիք: Միտք բերէք մեր տօման կարտուսութիւնները, այնքան սուղ գնուած ասկայն մեր լաւագոյն զաւկներուն իրագործումնս յովը տարը քաղաքակրթութեանց սպասին մէջ: Ձանապաս ստիթներ ես չեմ քաշուեր գատուպարտելէ սա իմացական չտեսութիւնը, հասարակ քերթողներ մեծատարած իմաստասէրներու փտքին անաջորդող, հատարակ ցտտնադրներ ու վէպեր միջազգային փտաքի հանդէսներուն արտադրող: Իայց այս գեղձու մը, զեղձանմամբ չեմ ընդգունիր պատրուակ մեր կարտազատ, իսկապէս մեծ գեղեցկութեանց գողքն ուլ լուսուր Հիմա տեղը ինծի նեղ է մեր այդ թէպէտ սակաւ, բայց ինքրիմէջ զիտուած ստեսակարտուած արժանաւորութիւնը վերելուծորէն մեր վայելումին մատուցանելու: Կուշա եմ ձեր կողմէն: Ետարտապալու ջափձանը, փտախնդիր քտեսութիւններուն բաշաղանքէն ուր մեր ժողովորդը կը բարձրացուեր իր հասակէն շատ վեր շնորհներու, հայ ստեղծագործ ուժը խորանարդորէն ներկայացնելու ձգտում մը: Կուզին իտի անկարելիութեամբ, անրնականութեամբ վտանգելով: Գարը ու վտան, ըսեր եմ, գրեր եմ

Մեծք մեր եղով:

Մ. ՕՇԱԿԱՆ

(Շարունակելի՛ 4)՝

